Պր. Ղաւասարդեանցի այն ազնաւութիւնը կրնայ օգտակար կերպով ծառայել ապագայ կանոնաւոր բառարանի մը կազմութեան. բայց առ այժմ շատ կարեւոր է միայն նոյն հեղինակներէն հեգեթներուն կարգալը համար։

Շուշի, 1903 Սեպտ. 14։ Հ. Ե. ԱՇՄԱՌԵԱՆ

ԹՈՐՈՍԵԱՆ Զ. Դպրոցի գիրքը ընտիր ընթերցումներ՝ քաղաստրուած եւ մոխ պատկերներով զարդարուած։ Նախակրթարաններու համար, տարրական ընթացք. Բ. տարի։

Արդէն դասագրքին Ա. տարւոյն վրայ խօսած ատենիս[1] (տես 1903 Յունիս էջ 191) յանձնարարած եւ մասնաւորապէս ըրած էինք անոր բարեմասնութիւնները. նման առաւելութեամբ օժտուած դասագրքին Բ. տարւոյն մէջ բաղձանաց համաձայն լոյս տեսնելովն, մեզի պատճառած ուրախակցութիւնն՝ կարծեմ աւելորդ է յիշատակելն։ Միայն կը մնայ որ Մեծ. Հեղինակին ազդրութիւնը ըմբռնած լլլալէն, ընտիր դասագրոցս ուղղուած քանի մ՝ արտաւոր առարկութեանց (գէթ յառաջաբանին մէջ յիշուածներուն) իբրեւ ացի չլլալուն վկայութիւն տանք։ Որովհետեւ դասագրքերս ըմբռնած լլլեք բարձրագոյն դպրոցաց յառաջագէմ աշակերտաց՝ հասպա սոսկ "Նախակրթարաններու„ դեռատի մանկանց համար, որոնց գլխաւոր պիտոյքն է, մանկավարժական ուղիղ ակզբունքով տրուած ծանօթութեանց կրթութեանց եւն հետ՝ բարոյականութիւնը, եւ այն՝ պարզ եւ իրեն գիւրըմբռնելի ոճով։ Եւ այս է Պ. Զ. Թորոսեանին իւրովանն հնարաւոր ջանքով, այս դասագրքերս հրատարակելուն գովելի դիտաւորութիւնը։ Մեր կողմանէ յանձնելի գիտողութիւնն է, Նախորդին մէջ ըստ ատենիս զատ բառերու հոլովմանց, կիրառութեանց եւ նշանակութեանց ընտրութիւն, տգեղ բարբառներ ըստ կարի խորշում, եւ լեզուին պարզութեան հետ քիչ մ՝ աւելի ոճի ազնուութիւն։ Այս յատկութիւններով պճնուած կը բաղձանք տեսնել երկսեռ մանկանց դասագրոց յաջորդ հատորներն ալ։ * Ա. Ա.

Առողջապահիկ թերթ.

Դր. Ալ՝ահն Արծրունիի խմբագրութեամբ սկսաւ հրատարակուել "Առողջապահիկը„ Հոկտ. 1ին, ամսան երկու անգամ երեսը ցուցընելու խոստմամբ։ Առաջին անգամ չէ որ այսպէսիսակ թերթի մը կը հրատարակուի մեր մէջ։

"Առողջապահիկ թերթին„ բովանդակութիւնն այս է. Մեր նպատակը վերնագրով Դր. Ալ՝ահն Արծրունի իւր թերթին նպատակն ու ուղղութիւնը կը պարզէ։ Բժշկապետ Բարայեանն այն թերթը Ողջոյն "Առողջապահիկ թերթին„ վերնագրին տակ քանի մը խօսքով կ՝ողջունէ։ Եւ որ կը յաջորդէն բժ. Բուգուշեանի Ի՞նչ պէտք է պահանջել "Առողջապահութիւնից„ եւ բժշկ. Ղաւասարդեանի Առողջապահական թերթի անրջաժեշտութիւնը յօդուածները։ Յետոյ կու գան բուն բժշկական գրութիւնները. որոնցմէ Օդոյ եւ լուսոյ առողջապահիկ դերը յօդուածին գրիչն է հանրածանօթ Դր. Ցաղաւարեան։ Դր. Փաշայեանին յօդուածի վրայ, որ Ցրտառութիւն եւ մարմնի ամրապնդումն վերնագրին տակ քանի մը խօսքով կ՝ողջունէ։ Եւ որ կը յաջորդեն բժ. Բուգուշեանի Ի՞նչ պէտք է պահանջել "Առողջապահութիւնից„ եւ բժշկ. Ղաւասարդեանի Առողջապահական թերթի անրջաժեշտութիւնը յօդուածները